

ՅԱՆԹԱՆԱԿ ԱՐՏԱՇԻՍԻ Բ.

Սկայից Հայոց վեհն Արտաշէս  
Որտագոչ կարդայր հրաւէր .  
« Օ՞ն սրացարուք ի յասպարէս .  
Փաջք իմ, ուազմից առեալ սուսեր » .  
Աշտանակեալ Հայկազն առոյգ  
Ցիւր ամեհին հըրանըժոյգ  
Ուր ի գոփել սալասըմբակ'  
Երկիր պեղեալ ցայտէր կայծակ .  
Բաշքն ատրաշէկ ցցեալ ի վեր  
Վլխնէր ըստէպ և անկուշէր .  
Ի շառաշէն իր յամպրոպաց  
Գուսյին խրոխտ բարձունք Մասեաց .  
Մըտրակ ի կուշտ խըթեալ իսկոյն  
Դրոյթ տայր անդէն ի խազմ ահուր  
Որոյ էր տենչ անդ առաթուր  
Ըզթընամին առնել ողջոյն .  
Ի խուճապոյն ուր մերթ զոփայր  
Մերթ արձակէր մռնչիւն գոռն այր .  
Մահու սարսափի ի սիրտ վըսեր  
Եւ ժանտ հուրաց արկանէր .  
Եւ ի ճօնել դիւրըն գեղարդ  
Բասորատիպ ներկէր զերկիր .  
Զի թօթափեալ կուտէր բարդ բարդ  
Վատ թընամիոյն զօրս անյարիր .  
Տայր քաջալեր կորովամայն  
Գուպարայադիթ վաշտիցն համայն .  
« Իմ շահատակք, մատիք յառաջ  
Աներկեանս յահեակ և յաջ » .  
Արիւնորուշո զինուց շառաչք,  
Եեփորէից ահեղ զօղանջք .  
Պըլընձակուր բաղիխն զրահից  
Եւ աղեղանց շաշին լարից,  
Թափի անցեալ մինչ ընդ Այսերոն  
Սարսեն ըզդեւս և ըզթարոն,  
Ուր կոծ բառնան ի հանդիպոյ  
Պըղուտոնի՝ զառնակոռոչ .  
Իսկ անյագուրդ և սայրասուր  
Անդ ետ զետէ աշտէիւն իւր  
Ահեղ նախճիրս գործէր արեան  
Աէզն Արտաշէս փառքն Արամեան .  
Մինչեւ պարտասեալ սոնք ոխերմաց

Ի մահահու և ի փառաց  
Ասպարիզէն տային փախուստ  
Անդ ոչ սակաւ թողեալ կորուստ .  
Յաղթանակաւ Արտամազնեան  
Գոռ գումարտակք զըւարթաճեմ  
Դարձ առնէին ի Հայաստան  
Հընչեցուցեալ դիմարիխոն վսեմ .  
Ասսանելով լերանց բարձանց  
Տատանէին անդ ի հիմանց  
Եւ արձագանդս ամսպրապային  
Հայ դիւցազանց երգոց տային .  
Յորդաշուսան կոհակք գետոց  
Յամր ընթացիւք յառաջէին,  
Դրորնչելով խոխողք լըրին  
Մըրընչէին ի յանդընդոց .  
Եւ միաշունչ քաջք համերամ  
Կեցցէ՛ հուժկուն մեր Արտաշէս  
Որոտային՝ քան զհազար ամ .  
Բաց ի նմանէ արրաց շիք մեզ .  
Որում եւեթ վայելէ անդ  
Ի փառահեղ Սանատորուկեան  
Նրսուիլ գահոյս : Մեռցի՛ Երուանդ,  
Անէծք նըմա ցըյաւիտեան .  
Գոռն Արտաշէս կեցցէ յաւէծ .  
Որ զհայրենեաց ելցից ըգվիէծ .  
Լիցին նըմա աւուրբ յամայր  
Որ ճըշմարիտ Հայոցս է Հայր :  
Ո՛վ լուսարփիք գոռք մեր նախնի  
Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,  
Ուրի ի կաճառս Արամազդեան,  
Լերուք յարրայն մեր հովանի .  
Արդ սերտ սիրոյ և միութեան  
Ցողեցէր ցող ի Հայաստան,  
Որով զրածակ կենդանութեան  
Արուցանէք ազգիս Հայկեան .  
Օ՞ն, յարավառ զատելութեան  
Խորտակեցէք ժանտ վառարան,  
Զի զըգուեսցն զեղրարս եղարք  
Եւ հըրճուեսցն հէք հաղք և մաղք :

ՏԻՎՐԱՆ ՂԱԶԱՐՈՒՆՅԱՆ

